

ՀԱՅ ՆԿԱՐՈՂՆԵՐ

ԳՐԻԿՈՐ ՊԵՄԱԿ

(1250? - + 1319?)

Հայրը մեծածամբաւ գրիչ եւ մանրա- նկարիչ Սարգիս քահանայի: Ծնած է ԺԿ. Դարու կիսուն մտաւորայէս: Եղած է աշակերտ Յովհաննէս Արքայեղօրօր (+ 1289): Կողակիցը կը կոչուէր Հեղինէ: Ունէին նաեւ մէկ դուստր՝ Թեփանո (Յոյանո):

Գրիգոր քահանայ Պիժակ յայտնի էր Սիսի մէջ իբրեւ տաղանդաւոր գրիչ եւ ծաղկող: Իր կէս դար տնօղ (1271-1319) գրչական գործունէութեան իբրեւ սրբիւնք կրնանք յիշել հետեւեալ ծնագիրները:

1. — Մասունք Աստուածաշունչի, օրինակուած Կրագարկ, 1271 թ: Գրիչ Կոստանդին, գլխաւորող՝ Աւետիս, ծաղկող՝ Գրիգոր քահանայ. կազմող՝ Առաքել Հնազանդեց, ստացող՝ Ղրիչը. — 2եռ. Երեւանի, թ. 199:

2. — Մասունք Նոր Կտակարանի, օրինակուած Գռներ, 1283 թ: Գրիչ Կոստանդին Աւրղցի, ծաղկողը՝ Ստեփանոս Վահկացի եւ Գրիգոր Պիժակ, ստացող՝ Յովհաննէս Արքայեղօրայր. — 2եռ. Երեւանի, թիւ 196:

«Ձեռագիրն ունի միայն գլխաւորներ եւ լուսանցազարդեր, որոնք դեռ չունեն այն գրաֆիկական բնոյթը. որը դիտելի է նոյն Գրիգոր Պիժակի կողմից ծաղկազարդուած 1297 թուի ձեռագրի մանրանկարներում» (Լ. Ռ. Ազարեան, Կիլ. Մանրանկարչութիւնը, ԺԲ-ԺԿ դարեր, էջ 87):

3. — Աւետարան, օրինակուած է 1297 թին, Ստեփանոս քահանայի ձեռքով, եւ ծաղկուած Գրիգոր քահանայի կողմէ, «ի վայելումն Յովհաննէս Դպրի».— 2եռ. Երեւանի, թիւ 7663: Յիշտ. ԺԿ. Դարի, թիւ 640:

4. — Շարակնոց, օրինակուած Գրիգոր քահանայի ձեռքով, 1305 թին, հաւանաբար Սիսի մէջ: Ի խնդրոյ Ստեփանոս Սարկաւագի. — 2եռ. Վիեննայի, թիւ 212: Յիշտագրարանք ԺԿ. Դարի, թիւ 47:

5. — Աւետարան, Գրիգոր քահանայ գրած: Եւ մասամբ ծաղկած է 1307 թին,

[Սիսի] Ս. Նշան վանքը, Սերաստացի Ստեփանոս քահանայի համար: Գրիչը կը խնդրէ յիշել իր Սարգիս որդեակը, որովհետեւ, կ'րտէ, «շատ նկարեաց սա յայսմ գրի».— 2եռ. Ս. Յ. թիւ 2566 (11):

6. — Մանրուսմունք, գրած է Գրիգոր քահանայ, 1312 թին, Սիսի մէջ, «ընդ հովանեաւ Ս. Նշանի», «ի վայելումն դեռաբոյս սարկաւագի Սիմէոնի»: Գրիչը կ'աղայէ յիշել իր «ղեռաբոյս որդին» Սարգիսն ալ. — 2եռ. Երեւանի, թիւ 623: Յիշտ. ԺԿ. Դարի, թիւ 119:

Այս ցանկին վրայ սպասելի է որ յաւաքիկային աւելցուին ուրիշ գործեր ալ:

ՊՕՂՈՒ ԱԿՆԵՐԾԻ

(1250? - 1321?)

Անուանի գրիչ եւ ծաղկող Պօղոս Վրդ. Ակնեցի ձնած է Կիլիկիա ԺԿ. Դարու կիսուն ենթադրարար. Եղած է միաբան Ակնեքի սուրբ ուխտին: Հստ երեւոյթին սիրած է տեղ փոխել յաճախ, ինչպէս ինքն իսկ կը յայտնէ թէ մտքի «ստատանում» ունէր «հողմով մանգութեան»: Իր գրչական եւ մանրանկարչական գործունէութիւնը, վանական բազմաթիւ յարկերու տակ, տնւած է աւելի քան կէս դար (1267-1321): Այդ շրջանի արդիւնքէն կը յիշենք հետեւեալները:

1. — Նոր Կտակարան, 1267, Ականց Անապատ: Գրիչ՝ Բարսեղ Կրօնաւոր: Պօղոս խորանները նկարած է կարմրադեղով. 2եռ. Նոր Ջուղայի, թիւ 31: Յիշտ. ԺԿ. Դարի, թիւ 288:

2. — Աւետարան, 1284, Արքակաղին վանք: Գրիչ եւ ծաղկող՝ «յոզնամեղ» Պօղոս: Ստացող «երանաշնորհ» Կոստանդին կուսակրօն քահանայ, որդի Գրիգոր քահանայի. — 2եռ. Հալլպի, թիւ 22: Յիշտ. ԺԿ. Դարի, թիւ 464:

3. — Աւետարան, 1307, Երկրորդ Աթէնք (Դլլածոր): Գրած եւ նկարած է մեծ վարժապետ Դաւթի համար. — 2եռ. Վենետիկի, թիւ 1917:

4. — Աւետարան, 1310, Սրատես վանք: Գրած է «ի ձեռքացեալ ժամանակի»: Պատուիրատու՝ «երանաշնորհ» Տէրունական քահանայ. — 2եռ. Երեւանի թիւ 4446: Յիշտ. ԺԿ. Դարի, թիւ 90:

Ծ Ժողովածոյ, 1311, Հերմոնի վանք: Գրիչ սյոզնամեղ Պատուո վարդապետ, պատեալ ի լուսոյ եւ պակասեալ ի գաւրութենէն. — Յուլյակ Ձեռ. Մշոյ, էջ 17:

Ծ. — Աւետարան, 1313, Գլածոր Գրիչ եւ ծաղկող՝ Պօղոս. — Ձեռ. Երեւանի, թիւ 7642: Յիշտ. ԺԳ. Դարի, թիւ 125:

Աւետիսեան կր գրէ. «Եթէ Պօղոսը օրնամնտային զարդերով ու մասամբ կոմպոզիցիայով յարում է Կիլիկեան մանրանկարչութեան վարպետներին, որ նկատել է դեռ Գարեգին Յովսէփեանը, ապա իր աշխատանքների ռոճով ու անուանաթերթերով յիշեցնում է նկարիչ Մոմիկին» (Հայկ. Մանրանկարչութեան Գլածորի Դպրոցը, էջ 82):

Դ. — Աւետարան, 1314, Գլածոր: Գրած եւ ծաղկած է պատեալ ի լուսոյ եւ պակասեալ ի գաւրութենէ, զողոյնեալ ձեռաւոր եւ մտաւր. . . : Ատացող՝ Ստեփանոս Սրբէլեան, աշակերտ Երևանաշնորհ բարունապետին եւ տիեզերայոյս վարդապետին Եսայայայ. Յիշտ. ԺԳ. Դարի, թիւ 134, էջ 99:

Գ. Արք Յովսէփեան դիտել կու տայ որ Կիլիկիայէն Գլածոր եկած գրիչներն ու վարդապետները «իրենց հետ ընթաց արուեստն ու տիմնիկան պատուաստում են Գլածորի դպրոցում: Այսպէս էր, օրինակ, Պօղոս Վարդապետ Ակնեցիին . . . »: — Խաղաղեանը, Բ. Հատոր, էջ 227):

Ը. — Աւետարան, 1321, Վայոյ Ձոր: Խնդրող՝ Սահակ կրօնաւոր. — Յիշտ. ԺԳ. Դարի, թիւ 212:

Ժ Դ. Դ Ա Ր

Ս Ո Մ Ի Կ Ս Ա Ր Կ Ա Ւ Ա Գ

(1260 Գ - 1333)

Նշանաւոր ճարտարապետ եւ քանդակագործ, գրիչ եւ ծաղկող: Ծնած է ԺԳ. Դարու երկրորդ կիսուն: Հաւանաբար եղած է աշակետ՝ նկարիչ եւ ճարտարապետ Սիրանէսի: Սարկաւազ էր 1292ին: Ունեցած է զաւակ եւ թոռներ: Վայելած է Օրբէլեաններու հովանաւորութիւնը, եւ բարեկամութիւնը Ստեփանոս Արքեպիսկոպոսին: Իր գրական եւ մանրանկարչական աշխատանքները կ'ընդգրկեն երկու տասն-

եակ տարիներ (1283 - 1302): Մանրանկարչական յայտնի շործերն են հետեւեալները:

1. Ժողովածու, օրինակուած Կիլիկեցի Մատթէոս քահանայի ձեռքով, 1283 - 1284 թուականներուն, Աղբերջ Վանքին (Գլածորի) մէջ, Մշոցի Ներսէս Վարդապետի պատուէրով: Մոմիկ նկարած է խորանները, որոնցմէ մէկուն մէջ արծանագրած է «ՁՄոմիկ նկարիչ խորանիս յիշեցէք աղայսմ» . — Ձեռ. Վիեննայի թիւ 571, Յիշտ. ԺԳ. Դարի, թիւ 455:

2. — Աւետարան, 1292ին գրած եւ ծաղկած է Նորավանքի մէջ (Վայոց Ձոր), Ռովանէտ եւ Խաղէոս քահանայ եղբայրներուն համար. Ձեռ. Երեւանի, թ. 2848:

Այս ձեռագրի յիշատակարանին մէջ Մոմիկ ստրկաւագ կ'աղայէ յիշել իր «բազմերախտ» ուսուցիչը՝ Ռովասափ կուսակրօն քահանան:

3. — Նոր Կտակարան (Մանակի), գրած եւ ծաղկած է 1302ին, Սիւնեաց Ստեփանոս մետրապոլիտին համար. — Յիշատակարանը ԺԳ. Դարի, թիւ 10: Ձեռ. Երեւանի թիւ 6792:

Ստ. Մնացականեանի հաւածան «Մոմիկի մանրանկարները իրենց ուրոյն տեղն ունեն հայ մանրանկարչութեան պատմութեան մէջ, եւ մեծ վարպետ՝ անհատակա՝ ու թեան դրոշմը կրող հիանալի գործերը հնարաւոր չէ շփոթել այլ նկարիչների գործերի հետ» (Հոյ Մշակոյթի Նշանաւոր Գործիչները, 1976, Երեւան. էջ 364):

Յ Ո Վ Ս Ւ Ա Ն Ն Կ Ա Ր Ի Է Չ
(1270 Գ - 1330 Գ)

Յովսէփեան գրիչ, ծաղկող եւ կազմող էր միանգամայն: Ծնած է ԺԳ. Դարու երկրորդ կիսուն: Որդին էր Շիրկան եւ Հռիփսիմայ: Ապրած է ըստ երեւոյթի՛ն Վասպուրականի մէջ: Իր գործերէն ծանօթ են երեք Աւետարաններ:

1. — Աւետարան, 1298, Բերդակ: Գրիչ, ծաղկող եւ կազմող՝ Յովսէփեան քահանայ. ծնողը՝ Շիրիկ եւ Հռիփսիմէ. Ստացող՝ Յովհաննէս քահանայ. — Յիշտ. ԺԳ. Դարի, թիւ 673:

2. — Աւետարան, 1306, գրած, ծաղկած եւ կազմած է Բերդակ գիւղին մէջ: Ստացողը՝ Շախիկ եւ Թոււմայ քահանաներ.

— Ձեռ. Երեւանի, թիւ 4806: Յիշտ. ԺԴ. Դարի, թ. 57: Armenian Miniatures, նկար թիւ 41, 42:

3. — Աւետարան, 1316, Հագարական գրիչ: Գրիչ եւ ծաղկող՝ Յովսիան — Ձեռ. Երեւանի, թիւ 4818: Յիշտ. ԺԴ. Դարի, թիւ 156: Arm. Min., նկար թիւ 40:

Յովսիան տիպական ներկայացուցիչ մը կը համարուի Վասպուրականի մանրանկարչութեան «սողովրդական ուղղութեան»: Իր մանրանկարներուն մէջ վաղնջական տիպարները մեկնարանուած են հագուադէպ անկեղծութեամբ եւ ինքնաւերութեամբ: Անոր գծած կերպարներուն կշռութաւոր համազնացութեամբ շարայարեալ կարգաւորումը թատերական Երեսոյթ մը կու տայ իր նկարած տեսարաններէն ոմանց:

Լ Ե Ի Ո Ն Լ Ա Ջ : 3 Ի
(1270 ? - 1335 ?)

Գրիչ եւ ծաղկող Լեւոն քահանայ Լազրբցի ծնած է ԺԿ. Դարու երրորդ քառորդին վերջերը հաւանաբար: Իր գրչական եւ մանրանկարչական աշխատանքէն կարելի է յիշել հետեւեալները:

1. — Աւետարան, 1316, Տարսոն: Գրիչ եւ ծաղկող՝ Լեւոն Քհն. Լազրբցի. Ստացող՝ Ստեփանոս Էպս. Կրակցի, Առաջնորդ Տարսոնի եւ Միհոյ. — Ձեռ. Ս. Յ. թիւ 1950:

Ձեռագրիս զարդագրերը եւ լուսանցազարդերը՝ բազմագոյն, ոսկեխառն եւ սկզբնատիպ: Կը պարունակէ նաեւ ստացողին նկարը: Յիշատակարանին մէջ կը խորշէ յիշել «եւ զամենայն ազգատոհմն»:

Հաւանաբար նոյն ինքն Լազրբցին է հետեւեալ ձեռագիրը բնդօրինակող Լեւոն քահանան, որ յիշատակարանին մէջ կը գործածէ մատնանշեալ բանածելը, «եւ զամենայն ազգատոհմն»: Ըստ այսմ կը դնենք հոս՝ այդ ձեռագրին վերաբերող ծանօթութիւնները:

2. — Աւետարան, 1307, Կիլիկիա Գրիչ՝ Լեւոն քահանայ: Ուղղող՝ Ստեփանոս Գոյնեքիցանց: Ստացող՝ Վարդան քահանայ, որդի Քորոսի եւ Եարի. — Ձեռ. Նրեւանի, թիւ 7691: Յիշտ. ԺԴ. Դարի, թիւ 66:

Ք Ո Ր Ո Ս Ց Ա Ր Ն Ա Ս Ի
(1276 ? - 1346 ?)

Ծնած է հաւանաբար ԺԿ. Դարու վերջին քառորդին սկիզբները: Որդին էր Սարգիս քահանայի Տարծնէն, եւ Մարիամի՝ Մուշ քաղաքէն: Ուսած կրնայ ըլլալ նախ Տարսոնի եւ ապա Գլածորի մէջ. Իր գրչական աշխատանքը կը տարածուի քառասնամեակի մ. վրայ (1307-1346): Ընդհանրապէս գործած է Գլս ձորի միջ (1307-28), ապա կը տեսնենք զինքը Տարսոն (1329), Ապահունիք եւ Քոնրակ (1330, 1331), յաւորդ տարին, 1332ին, վերագործած կ'երեւի Գլածոր: Հետագայ տարիներուն համար որոշ տեղեկութիւններ կը պակօսին: Իր գործերէն ծանօթ են երկու տասնեակ հատորներ: Այստեղ կը ներկայացնենք այն ձեռագիրները, որոնք մէջ ան կ'երեւի իր բնւ ծաղկող կամ նկարող:

1. — 1307, Միւսեաց աշխարհ [Գլածոր], Աւետարան: Գրուած է Դաւիթ Վարդապետի հրամանով, ձեռամբ Պօղոս Գրչի. նկարազարդած է Քորոս. — Ձեռ. Վենետիկի, թիւ 1917:

«Այս Աւետարանն իր զարդերի հարստութեամբ, լրիւ էջեր գրաւող մանրանկարների քանակով (18) նկարչի առաւել նշանակալի ստեղծագործութիւններից է: Քորոս Տարսնացին իր գործունէութեան այդ վաղ շրջանում ղեկ հեռու էր Կիլիկիան արուեստի զարեցութիւնից, եւ այդ պատճառով նրա այս աշխատանքը բուն Հայաստանի արուեստի շունչն ունի» (Ա. Ն. Աւետիսեան, Հայկ. Մանրանկարչութեան Գլածորի Դպրոցը, էջ 87):

2. — 1311, Գլածորը Աւետարան: Գրած է Ծեր քահանայ, նկարազարդած է Քորոս սարկաւազ. — Յիշտ. ԺԴ. Դարի, թ. 108:

3. — 1314, Գլածոր: Պատճառ Սահմանաց Գրոց: Գրած է Մխիթար կրօնաւոր Եզկկայեցի՝ Ցաղմանեցի Գրիգորիս կրօնաւորի համար. ծաղկազարդած է Քորոս, ինչպէս գոգասանական քառերով կը յայտնէ Մխիթար Գրիչ. «եւ հանդիպակալ բարեմիտ եւ քաղցրատեսակ եղբոր՝ լցեալ ամենայն իմաստութեամբ եւս առաւել գրականութեամբ եւ ծաղկողութեամբ, անուն կոնցեալ Քորոս՝ ի Տարսոն գաւառէ, ծաղկա-

գարդեաց զգիրքս զայս՝ վասն յոյժ սիրելոյ զմեզս. — Կիշտ. ԺԴ. Դարի, թ. 136:

4. — 1317, Գլածոր? Աստուածաշունչ: Գրչութիւնը կատարած են ստացողը՝ Կիրակոս Վարդապետ, եւ նկարագրողը՝ Քորոս. — Ձեռ. Երեւանի, թիւ 353:

5. — 1317, Գլածոր? Ժողովածու: Գրիչ՝ Կարապետ Վարդապետ: Մաղկող՝ Քորոս. — Ձեռ. Երեւանի, թ. 6897:

6. — 1317—1318, Գլածոր, Ոսկեփորիկ: Գրած է Սարգիս արեղայ: Մաղկած է Քորոս. — Ձեռ. Վենետիկի, թիւ 265:

7. — 1318, Գլածոր, Աստուածաշունչ, Լուսայի Նչեցւոյ համար. Գրիչն է Ստեփանոս. նկարագրողը՝ Քորոս. — Ձեռ. Երեւանի, թիւ 206:

8. — 1321, Գլածոր, Աւետարան, Մարտիրոս Վարդապետի համար: Գրիչն է Կիրիոն, պատկերները նկարողը՝ Քորոս. — Ձեռ. Բրիտ. Թանգարանի, թիւ 14:

9. — 1321, Գլածոր? Աւետարան: Գրած եւ նկարագրողած է Պարոն Բուրթէլի ամուսնին՝ Վախախ իշխանուհին համար. — Ձեռ. Ս. Յ. թիւ 2360, յոյժ մշատուած եւ նորոգութեան ենթարկուած:

10. — 1322? Գլածոր? Կարգգիրք: Գրած եւ ծաղկած է. — Ձեռ. Հալէպի, թիւ 110 (72):

11. — 1323, Գլածոր, Աւետարան, Եսայի Նչեցւոյ համար. Քորոս շատ աշխատած է օր խորան, ի ծաղիկ, ի զլխագիրք. — Ձեռ. Երեւանի, թիւ 6269:

12. — Ն. Ք. 1323, Աւետարան: Օրինակուած է Մովսիկ զրէն, 1307 ին, Նորավանքի մէջ, Յովհաննէս Օրպէլի եպիսկոպոսին պատուէրով: Նկարագրողած է Քորոս, 1331 էն առաջ. — Ձեռ. յլմերիկա, Բազմավէպ, 1947, էջ 216—218:

13. — 1328, Գլածոր, Աստուածաշունչ, Հաղթատեցի Առաքել Վարդապետի համար: Գրիչն է Դաւիթ կուսակրօն քահանայ Գետկեցի: Մաղկած է Քորոս. — Գ. Սրբ. Յովսէփեան, Խաղրակեանք, Գ. Հատոր, էջ 108:

14. — 1329, Տարօն, Աւետարան, Մարտիրոսի որդի Պարոնշահի համար, գրած եւ ծաղկած է. — Յիշտ. ԺԴ. Դարի, էջ 215:

15. — 1330, Ապահունեաց զաւառ, Աւետարան, գրած եւ նկարագրողած է. — Խաղրակեանք, Գ., էջ 175—176:

16. — 1331, Քոնրակ, Ապահունիք, Ճաշոց, Ստեփանոս կրօնաւորի համար: Գրած է Յովհաննէս քահանայ, ծաղկուած կատարած է Քորոս. — Ձեռ. Ս. Յ. թ. 95:

17. — 1332, Գլածոր—Քոնայ, Աստուածաշունչ Տարօնացի Նեոսէս Վարդապետի համար: Գրած են Եփրեմ եւ Դաւիթ, ծաղկած է Քորոս. — Ձեռ. Վենետիկի, թ. 12: Յիշտ. ԺԴ. Դարի թիւ 307:

Գարեգին Սրբ. Յովսէփեանի համածայն յանձին Քորոս Տարօնացիի ունիք սկարող եւ բազմարժանազակ արուեստագէտս մը (Խաղթակեանք, Բ. Հատոր, 1942, Երուսաղէմ, էջ 229):

Էմմա Կորիսմագան կը գրէ. «Քորոս Տարօնացու մանրանկարչական արուեստը ընտրուում է երկու հիմնական միտումներով՝ հին տեղական աւանդների պահպանութեամբ եւ կիլիկեան մանրանկարչական դպրոցի նուաճումների ընկալութեամբ. — Քորոս Տարօնացի, 1964:

Ս Ա Ր Գ Ի Ս Պ Ի Մ Ա Կ
(1290 ? - 1355 ?)

Սարգիս քահանայ ձեռն է ԺԴ. Դարու վերջերը: Որդին էր Գրիգոր քահանայի եւ Հեղինէի: Ամուսնոյն անունն էր Զալտուն (+ 1323 ?): Ունէր որդի մը՝ Գրիգոր զոր կը յիշէ 1319 թուին: Հայրը հարտար գրիչ եւ ծաղկող էր, որուն ձեռքին տակ հմտացած էր գրչութեան եւ մանրանկարչութեան արուեստին: Իր գործունէութեան վայրը եղած է ընդհանրապէս Սիս մայրաքաղաքը եւ անոր մօտիկ Գրագրիկ վանքը:

Սարգիս Պիծակի գրչական եւ մանրանկարչական գործունէութիւնը կը տարածուի մօտաւորապէս կէս դարու շրջանի մը վրայ (1307—1354), մեծ արդիւնաւորութեամբ: Մեզի հասած իր գործերուն թիւը կը մօտենայ յիսունի: Անոնցմէ 11ը կը գտնուին Երեւանի Մատենադարանը, 12ը Երուսաղէմի Ձեռագրատունը, մնացեալները ցրուած են աշխարհի չորս կողմերը:

Այստեղ կը ներկայացնենք շարք մը իր զլխաւոր գործերէն, թուականի կարգով:

1. — 1307ին նկարազարդած է իր հորը՝ Գրիգոր Պիծակի օրինակած Աւետարանը. — Ձեռ. Ս. Յ. թիւ 2566 :

2. 1312-ի. Ղազարու վանքին մէջ 1312ին Առաքիլ գրչի ձեռքով ներսէս քահանայի համար օրինակուած Աւետարանին հայթայթած է Աւետարանիչներու նկարներ. — Ձեռ. Ս. Յ. թիւ 1949 :

3. 1313 է — Սակով զարդարած է, Մառուսայի մէջ Ստեփանոս Գոյնեբերիցանց գրչի Տիկին Սիծի հրամանով 1310-1312ին օրինակած Նոր Կտակարանը. — Ձեռ. Կերլայի, թիւ 13 :

4. 1316-ի Աստուածաշունչ, օրինակուած Յովհաննէս գրչին, Կեստանդին վարդապետի համար. ծաղկած է Սարգիս. Ձեռ. Տիկին Յակոբեանի, Ֆրէզնօ :

5. — 1319, Աստուածաշունչ, օրինակուած Ռովհաննէս երէցի որդի Ռովհաննէս գրչի կողմէ, ոսկով եւ ծաղկով զարդարած է Սարգիս քահանայ. — Ձեռ. Վենետիկի, թ. 1 (150տ) :

6. — 1322, Դրազարկ, Սիս, Շարական, գաղափարած է «ի յաւ եւ յընտիր արինակէ, որ կոչի Կոստանդեան» եւ «գրով եւ ծաղկով եւ ոսկով եւ պատկերներով» զարդարած է Քորոս Դպրի համար. — Ձեռ. Ս. Յ. թ. 1644 :

7. — 1323, Սիս, Աստուածաշունչ (մասնակի), օրինակուած Գրիգոր երէցի ձեռքով, Սարգիս քահանայ ծաղկած է եւ նկարազարդած Անդրիասանց Ուխտի Առաջնորդ Ստեփանոս արհի եպիսկոպոսին համար. — Ձեռ. Ս. Յ. թիւ 1930 :

8. — 1329, Սիս, Աւետարան, գրած եւ նկարազարդած է Լեւոն չորրորդ թագաւորին համար. — Ձեռ. Ղալաթիոյ, թ. 57: Այժմ Chester Beatty Library, թ. 56.1 :

9. — 1331, Աւսիզք Անտիոքայ եւ Դատաստանագիրք Սմբատայ, գրած է հրամանովը Լեւոն թագաւորի, որուն նկարը կը կազմէ ձեռագրին թանկագին զարդը. — Ձեռ. Վենետիկի, թիւ 107 :

10. — 1331, Դրազարկ, Հռոմվայեցի Քորոս գրչի օրինակած Աւետարանը ծաղկած է Սարգիս քահանայ, Մարտիրոսի որդի Սարգիս քահանային համար: Մաղկոզին վեղարակիր նկարը կը տեսնուի Ս. Մատթէոսի առեցե ծնրագիր, Սարգիս Ա.

բեղ. արձանագրութեամբ. — Ձեռ. Վենետիկի, թիւ 97 (Հին թիւ 16) :

11. — 1332, Սիս, Աւետարան, գրած եւ ծաղկած է Յակոբ քահանայի որդի Գրիգոր քահանային համար. — Ձեռ. Ս. Յ. թիւ 2649 :

12. — 1335, Սիս, Շարական, «ի յաւ եւ յընտիր արինակէ որ կոչի Ուել Գրիգոր» գրած եւ ոսկած է Յովհաննէս կուսակոն քահանային համար. — Ձեռ. Ս. Յ. թիւ 1576 :

13. — 1336, Աստուածաշունչ, Յակոբ Կաթողիկոսի համար օրինակուած Յակոբ եւ Սարգիս գրչինրէ վերջինը՝ Սարգիս Պիծակ նկարազարդած է միեւնոյն ստեղծ, արձանացնելով իր ինքնանկարը եւս. — Ձեռ. Երեւանի, թիւ 2627 :

14. — 1342, Դրազարկ, Աւետարան. գրած եւ ծաղկած է Յակոբի որդի Տիրացու Կրօնաւոր քահանային համար. — Ձեռ. Ch. Beatty, թիւ 614 :

15. — 1346, Սիս, Աւետարան, օրինակած է Ներսէս եպս. եւ նուիրած Մարտին թագուհիին: Սարգիս քհն. զարդարած է՝ մագաղաթի վրայ գծուած տնօրինական պատկերներով, թագուհիին կենդանաբով հանդերձ. — Ձեռ. Ս. Յ. թիւ 1973 :

16. — 1348, Սիս, Յայսմաւուրք, գրած եւ նկարազարդած է իր «մաւրքաւորդուոյն» Դրազարկի եւ Սիսի Առաջնորդ Բասիլիոս արքեպիսկոպոսին համար. — Ձեռ. Նիւ Եորքի Փ. Մորգալի Մատենադարանին, թիւ 622 :

17. — 1353, Աւետարան, գրած եւ ծաղկած է «ի ծերութեան ժամանակի». — Ձեռ. Երեւանի, թիւ 6795. Յիշտ. ԺԴ. Դարի, էջ 403 :

Լ. Ռ. Ազարեանի համաձայն Սարգիս Պիծակ «գրաֆիկական ոճի ամենանշանաւոր ներկայացուցիչն է» (Կիլ. Մանրանկարչութիւնը ԺԶ-ԺԿ Դարեր, էջ 26) :

Իսկ Վ. Ղազարեան կը գրէ. Սարգիս Պիծակի անկարներն աւելի անկեղծ ու աւելի ուժեղ շքշա ստացան. իրենք թէ բովանդակութեամբ, թէ պատկերաւորման ձեւերով մօտեցան ժողովրդին, դարձան համաշխարհային փառք նուաճած հայ մանրանկարչական արուեստի ամենաինքնատիպ ու մնայուն էջերից. մէկը՝ (Հայ Մշակոյթի Նշ. Գործիչները, 1976. Երեւան, էջ 396) :